

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՅՆ

ՔՈՒԶԱԿ

1.— Նահապետ Քուչակի Դիւանին մէջ (Էջ 14-15), Պ. Ա. Զօպանեան կը զգէ. զգալով Նահապետի Քուչակ մականունին, Պ. Յովհաննէս Թագէնուեան, Լումայի 1902ի Յութիւով հրատարակուած յօդուածի մը մէջ, սապէս կը մեկնէ զայն. «Քուչակ կամ Քուչակ (մի այլ ձեռագրի մէջ Քօչակ) մականունից, որ տաճկերէն իրւչիւկ բառն է, եղարկաննեն կարելի է որ նա կարճահասակ մի մարդ է եղել և յետոյ նրա մականունն իրբ յատուկ անոն դրել են նաև նորա թոռնի վրայս: Այս մենութիւնը, կը շարունակէ Պ. Զօպանեան, անձնէց կը թուի ինձի, բուչակը հաւանականաբար իշօչի բարին աղաւազումն է, որ երգիչ, նուազածու, պարող կը նշանակէ»:

Անկարող ենք հասկնալու թէ ի՞նչ պատճառու Պ. Զօպանեանի ասնձնչշ թուածն է բգուչակ բարին մասին մասին: Թագէնուեանի մեկնութիւնը: Որովհետեւ Նահապետ Քուչակի ապրած ժամանակ հայերէն լեզուի մէջ թուրքերէն բառեր մուտ զտած չէին: Ուրովհետեւ Ն. Քուչակի երկայնահասակ ըլլալուն մասին տեղեկութիւն մը գոյութիւն ունի: Որովհետեւ մարմանական յատկանից մը կամ թերութիւն մը իրը մականուն չէ գործածուած: Այս բոլոր հարցութերուն պատասխանը ժխտական է: Պ. Զօպանեան ինք ալ թուրքերէն բառ մը կ'առաջարկէ բուչակը մեկնելու համար, և Նահապետ Քուչակի տաղերուն մէջ բազմաթիւ են թուրքերէն բառերը: Ն. Քուչակի ո՞չ թէ մարմանակն կազմին մասին ո՞նչ տեղեկութիւն գոյութիւն չւնի, այլ իր ապրած ժամանակն իսկ ստուգորդէն յայտնի չէ: Մարմանակն յատկանից մը կամ թերութիւն մը իրբ մարմանուն գործածուած է ամէն տեղ, ինչպէս Խորոց կոսակ, Միհրանց, Յովհաննէս կոյոս: Պ. Թագէնուեանի մեկնութիւն ո՞չ միայն անհաւանական չէր ըլլար, այլ բոլորովին հաւանական եթէ բուչակ բառը իրւչիւկին աղաւազումը ըլլար:

Պ. Ա. Զօպանեանի մեկնութիւնն է որ լնդհակառակն բաղրովին անհաւանական է: Քեօչէկ կը նշանակէ Երիտասարդ պարող, բայց չնո՞ց գիտեր թէ կը նշանակէ և երգիչ, նուազածու: Ենթադրելով որ նըշա-

նակէ, Պ. Զօպանեանի մեկնութիւնը աւելի տրամաբանական չէր ըլլար քան Պ. Թագէնուեանին: Ամէն աշուղ իր նուուակի եւ կերգէ միենոյն ժամանակի, Ամէն աշուղ սնուուագածու ըլլալով, աշուղնիրուն հասարակաց յատկանիչ մը իրը մակդիր չի կըրնար տրուուած ըլլալ, աշուղնիրուն հասարակաց յատկանիչ մը իրը մակդիր չի կըրնար տրուուած ըլլալ մասնաւոր աշուղի մը (Նահապետ կը կոչուի ստուող Նահապետ), տես Կ. Կոստանհանց, Նոր Փողովածու, Ա. Էջ 71, Ա., Զօպանեան, անդ, Էջ 14): Երկալանի մակդիր չի տրուիր ուեւէ մարդու, որովհետու ամէն մարդ բնակնէն երկու աչք ունի: Բայց կոյց կամ միակամի կինայ մէկու մը անհնանին կցուիլ, որովհետու զայն կոնյաց անազանել սւրիշներու: Գալուզ սերիտասարդ պարող իմաստով իշօչէկին, ուրկէ Պ. Զօպանեան կը կարծէ թէ աղաւազուած է բուչակ, աշուղները չեն պարեր, որպէսզի այդպիսի ածական մը կցուի իրեմց անունն: Մնաց որ բուչակ աղաւազուածը չէ իշօչէկին և ո՞չ ալ իրւչիւկին, և ենթագրութեամբ չէ որ առ մը կը ստուգարանուի: Եթէ Պ. Թագէնուեան և Պ. Զօպանեան պարսկէն կամ պարերէն բառարանի մը դիմէին տեսնելու համար թէ արգեօք բուչակ բառ մը գոյութիւն ունի՞ այդ լեզուներուն մէջ, հաւանական է որ ճիշգ մեկնէին բարին իմաստը:

2.— Քուչակի երկայնահասակ ըլլալուն մասին տեղեկութիւն մը գոյութիւն ունի: Պորովհետեւ մարմանական յատկանից մը կամ թերութիւն մը իրը մականուն չէ գործածուած: Այս բոլոր հարցութերուն պատասխանը ժխտական է: Պ. Զօպանեան ինք ալ թուրքերէն բառ մը կ'առաջարկէ բուչակը մեկնելու համար, և Նահապետ Քուչակի տաղերուն մէջ բազմաթիւ են թուրքերէն բառերը: Ն. Քուչակի ո՞չ թէ մարմանակն կազմին մասին ո՞նչ տեղեկութիւն գոյութիւն չւնի, այլ իր ապրած ժամանակն իսկ ստուգորդէն յայտնի չէ: Մարմանակն յատկանից մը կամ թերութիւն մը իրբ մարմանուն գործածուած է ամէն տեղ, ինչպէս Խորոց կոսակ, Միհրանց, Յովհաննէս կոյոս: Պ. Թագէնուեանի մեկնութիւն ո՞չ միայն անհաւանական չէր ըլլար, այլ բոլորովին հաւանական եթէ բուչակ բառը իրւչիւկին աղաւազումը ըլլար:

Պ. Ա. Զօպանեանի մեկնութիւնն է որ լնդհակառակն բաղրովին անհաւանական է: Քեօչէկ կը նշանակէ Երիտասարդ պարող, բայց չնո՞ց գիտեր թէ կը նշանակէ և երգիչ, նուազածու: Ենթադրելով որ նըշա-

(*) BSOS = Bulletin of the School of Oriental Studies, London.

ժէ, զարու նշանաւոր ուղեղիր մը՝ Միշել Ֆերը, որ Թուրքիոյ ժաման գիրքերէն մին զրած է, եղիտիներուն մաս սին խօսելու առթիւ կ'ըսէ թէ բուշաֆ, այսինքն աշակեր կամ փոքրաւոր կը կուսին նորընծայ սևազգեստ կրօնաւորեցը, որ ֆակիր ալ կը յորդորչուին (Michel Février, État présent de la Turquie, Paris, 1675, էջ 380) & Théâtre de la Turquie, Paris, 1682, էջ 370: Սևազգեստներուն մասին տես H. Lammens, Études de Géographie et d'Ethnographie orientale, MFOUSJB,(*) II, 378 և յաջորդ: Ֆաքիրներուն մասին՝ J. Ménant, les Yézidiz, էջ 63, որ իր տեղեկութիւնները քաղած է G. P. Badgerի The Nestorians and their Ritualsէն, I, էջ 132): Զգիտնալով թէ բուշակ հայերէնի մէջ փոքրաւոր իմաստով գործածուած է, նահապետի մականունին այդ իմաստը չենք կրնար տալ:

3. — Ըստ Աճառեանի, կոտակ բառը մէկ անգամ միայն գործածուած է հայերէնի մէջ՝ «Խօսորով Կոտակ» (Փաւաստոս, Ա., 5): Եսոյն հեղինակին համաձայն (Արմաստական Բառարան, Գ., 1348), Աերաստիոյ բարատիռն մէջ կոտակ կ'արտասանուի գետիկ և կը նշանակէ կերպիկ, կարուկ մարդ: Գարբիկան, Հողդարք առաջին թիւրէն մէջ կոտակը համեմատած է Թուրքերէն իրշիկ, հայերէն բուշակ, գաւառարարքան կո ելի, կունակ բառերուն հետ (Աճառեան, անց): Քուշակ գործածական բառ մը եղած է ուրեմն հայ ժողովուրդին գէթ մէկ մասին եղուուին մէջ:

Աճառեան բուշակ բառը կը յիշէ միայն կոտակ բառին տակ, բայց անոր ստուգաբառներինը չի տար:

Հայերէնի մէջ կոտակ գործածուած է երկրորդ անգամ մըն ալ, Խորենացիի վերագրուած Աշխարհագրութեան մէջ (Իր. Սուրբընան, էջ 33) «զՄիսական, զկոտակ» բռուամին մէջ: Մարգքարդ սերանշակու, էջ 120, Ման. 2) «զՄիսական, զկոտակ»ը կ'ուզզէ «Միսական-ի կոտակի, այսինքն սփոքք Միսական»ի, և իր ուզզումը կ'ընդունի նաև Հիւազման (Հին Հայոց Տեղաւոր անունները, էջ 228):

Հ. Պէտքէրեան

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿԻ

ԱՄԵՆ. ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ

ԵՐԹԸ ՍԱՆԹԻԼԻԱՆ

—

Նոյեմ. 8, ժամը 8:30ին հասաւ Տ. Սահման կար. ի վախճանումը գաւող հեռապիրը ատրապուած Գեր. Տ. Պետրոս Արքայիսկու պոսէ: Ա. Պատրիարք Հայոց որուեց անձամբ երալ Անրիիսա՝ մասնակցելու յուղարկաւորքան քի ի դիմաց երևասակմի Ա. Արքունից, ուր 35 տարիներ վաստակած է հանգացեալոր իրեն կրածան, գրական եւ Վարչական գործիչ, եւ 17 ամեա լուսաւարապես, եւ քի իր կողմէ երախտազիտական պարք մը հատուցաներուն երկար տարիներ (1887-1903) անձանական վայեած ըլլազգ անոր դասիարակչական եւ հարցական խնամքի:

Նոյեմ. 9 եւ. Մրբայան Պատրիարք ընկերակցութեամբ Տ. Վահան Վրդ. ի կու օրին կը մեկնի Երաւանիմէն եւ Երեկոյին ժամը 7/ի մօսերը կը հասնի Անրիիսա: Պետրու չը հասած համբուն վրայ կ'ողջունուի Գեր. Տ. Խաղ Արքայիսկու պոսէ: Անրիիսա Վեհաւանի գուլնենք կ'նմունուի Կար. Ընդի. Փախ. Գեր. Տ. Պետրոս Արքայիսկու պոսէ, Տ. Տ. Նդիք, Արտավազ ու նիւթեմ Արքայիսկու պաներ ու հարողիկուսանի միաբանութեան եւ Դպրեվանիքի ուսանողներէն, ուռեց ի գործի կը գտնուէին Վերատեսուչ Տ. Նորայր Վրդ. եւ ուսուցական խումբը: Պատրիարք կ'աւաճնորդակի Վեհաւանի զանինք, որուն կեցրոնք մահաբեմի մը վրայ դրաւած եւ երամաւենոն Հայրապետի հումբին, ու նոն Մրտաբուխ հոգուոց մը կ'աւասանե:

Նոյեմ. 11 օր. առտուն կանուխ հանգուցեալի դադարը կը տարուի նոր Մարաքի Ա. Քառասուն Մանկանց եկեղեցին: Դաշտին կը նետեւէր ամբողջ եկեղեցական զարք: Քիշ վերջ կը հասնի նաև Մրբայան Պատրիարք եւ Պետրոս Արքայիսկու պոսէ, եւ կը մասնակցին առաւտօնան ժամերգութեան. Կը պատրապէ Տ. Նդիք Արք. եւ օծումը կը կատարէ Մրբայան Պատրիարքի: Նոյն օրը Երե-

(*) MFOUSJB = Mélanges de la Faculté Orientale de l'Université Saint Joseph de Beyrouth.